

تہذیب

مجلة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

ՏԵՇԱԿՈՒՄՆԵՐ

ԴՐԱՅՎԵՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԳԱՅՔԻՐԵԼԻ Հ.Բ.ԸՄԻՊՈՒԹԵԱՆ

المدير المسؤول : ه. هميجان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - ص ب ٧١٢

ԺԲ - Ի ՏԱՐԻ ՅՈՒԼԻՆ 1976 - ԴԵԿՏԵՄԲԵՐ 1977



Ելոյթ կ'ունենայ բարերարուհի Տիկին Սաթենիկ Ճանիկ Զագըր: Զախէն-աշ պ.Ա. Զամքերթէն Գեղպ. Տ. Ն. Ծ. Վ. Ռ. Բապուճեան, Տիկ. Ս. Զագըր: Մեթը Ե. Սեւյօնքեան եւ Տէր եւ Տիկին Ա. Զագըրնեան

ՏԵՂԵԿԱՏՈՒԻ-ի ՆԵՐԿԱՅ ԲԻՒԾ յապաղումով
ԼՊՋՄ կը տեսնէ:

Այս թիւը ամբողջութեամբ նուիրուած պի-
տի ըլլար Միութեանս 70-ամեակին:

Դժբաղդաբար, տպագրական դժուարութիւն-
ներու ինչպէս նաեւ 1977-ի սկիզբը թերթիս
պատասխանտու խմբագիր, մեծատաղանդ երգի-
ծանկարիչ Ալ. Սարուհանի մահուամբ կարելի
չեղաւ հրատարակութիւնը իր ատենին լոյս ըն-
ծայել:

Պատկան իշխանութեանց մօտ կատարուած
ձեւակերպութիւններէ ետք, որոնք բաւական
ժամանակ առին, թերթիս պատասխանտու խմբա-
գրի պաշտօնին կոչուեցաւ գր. Յակոբ Համ-
բիկեան:

ՏԵՂԵԿԱՏՈՒԻ-Ն առ այժմ լոյս կը տեսնէ
մեքենագիր, այն յոյշով որ յարմար կարգա-
դրութեամբ կարելի կ'ըլլայ զարգեալ տպագրա-
կան գիրերով զայն լոյս ընծայել:

Մեր աշխատակիցներէն անոնք որոնք Միու-
թեանս 70-ամեակին առթիւ յօդուածներ գրած
էին, թող ներողամիտ ըլլան եթէ կամքէ անկախ
պատճառներով կարելի չեղաւ զանոնք հրատա-
րակել:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Այս թիւով

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Օրհնութեան Գիրը	Էջ 3
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը Հ. Բ. Ը. Մ. ի պատուակալ վեթերան անդամ	Էջ 4
Հ. Բ. Ը. Մ. ի Ուժն ու Տկարութիւնը	Էջ 6
Մեծարանքի ընդունելութիւն ի պատիւ բարերարուհի Տիկին Սաթենիկ Ճ. Զագըրի	Էջ 7
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը Հ. Բ. Ը. Մ. ի Ոսկեայ Ցոքելեանի Ա. Զեռնարկին	Էջ 10
Կոմիտաս Վարդապետ Հ. Բ. Ը. Մ. ի հնգամեակի հանդէսին	Էջ 12
Ալեքսանդր Սարուհան	Էջ 14
Զեկոյցներ	Էջ 16

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԳԻՐԸ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿ ՍԵՐՈՎԱԼ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԶԵԹԱՄՔ

Սիրելի Սրբազն,

Գոհութիւն բարեաց Պարգևատու Աստուծոյն, որ սիրով ընդառաջելով Մեզի եղած խնդրանիքն, Մայր Աբոն Սուրբ էջմիածնէն Զերդ Սրբազնութեան միջոցաւ Մեր հայրական ողջոյնը եւ օրինութիւնը՝ կը բերենք Հայկական Բարեգործական Ծննդանուր Միութեան, անոր եօթանասնամեայ յորելինական հանդիսութեանց երջանիկ առիթով, որոնք տեղի կ'ունենան Զեր հովանաւորութեան ներքոյ ամսոյս երկրորդ կէսին Զուիցերիոյ մէջ:

Եօթանասուն տարիները որոնք անցան, փոքր պակալից ու բախտորոշ եղան մեր ազգին համար: Մեր դարու առաջին տասնամեակի յուսադրիչ եւ խանդավառ օրերուն, յաջորդեցին ողբերգուական իրադարձութիւններ եւ համատարած բնաջնջումը ամբողջ արեւմտահայութեան. բայց ապա հրաշչի պէս՝ պատմութեան հորիզոննին վրայ բացուեցաւ վերածնունդի նոր շրջան մը, արդի Հայաստանի պետականութեան սկզբնաւորութեամբ եւ սփիւրի հայկական գաղութներու կազմաւորումով՝ եկեղեցական, մշակութային եւ ազգային հայրենասիրական բազմակողմանի ծաւալուն զործունեութեամբ:

Մինիքարուած սրտով պէտք է հաստատենք իրողութիւնը, թէ նախախնամական եղաւ 1906ին հիմնադրութիւնը Հ. Բ. Ը. Միութեան, գրեթէ նիշտ այն պահուն, երբ սկիզբ պիտի առներ մեր պատմութեան ամենափոքրկալից եւ բախտորոշ շրջանը, երբ դժբախտ նակատագրէն զարնուած՝ նահատակուող մեր ժողովուրդը այնքան կարիք պիտի ունենար փրկարար ձեռքերու: Այդ ծանր օրերուն, Հ. Բ. Ը. Միութիւնը հաւատարիմ իր հիմնադիրներուն ուխտին, միշտ ու ամէն տեղ այդ փրկարար ձեռքը հանդիսացաւ:

Մահասփիւռ փոքրորիկ անցնելէ յետոյ, նոյն ուխտով ոգեշնչուած, բարի զործի նը-իրուած այս մեծ կազմուկերպութիւնը իր ուժերը լարեց, նուիրուելով նորասուեղծ հայրենիքի օգնութիւն գործին եւ սփիւրի տարածքի վրայ՝ եկեղեցական, կրթական ու մշակութային հայապահպանման շինարար աշխատանքին:

Այսօր, Հ. Բ. Ը. Միութիւնը իր եօթանասուն տարիներու մեծ վաստակի սեմին, կրնայ արդար հպարտութեամբ ուրախանալ իր անցեալ ու այժմու իրազործումներով, այն հաստատ վստահութեամբ, թէ իրեն վերապահուած է շարունակել իր ազգապահպանման առաքելութիւնը նաեւ մեր օրերու եւ ապագայի պայմաններուն մէջ, միշտ նոյն ոգեշնչումով, միշտ նոյն վեռականութեամբ, միշտ նոյն լաւատեսութեամբ, ամէն բանէ վեր դաւանելով անհուազ ու անաղարտ պահպանումը պանդուխտ մեր ժողովուրդին, անոր հաւատարին, անոր մայր լեզուին ու ազգային մշակութիւններին, անոր հայրենարադ սուրբ զգացումներուն:

Հայ մնալ, հայ ապրիլ կը նշանակէ մարդկային ոգեկանութեան վաւերական ձեւրէն մէկը իրականացնել աշխարհի բաղակակը ութեան հորիզոննին վրայ, զի հայ ժողովուրդի հոգեւար ու մշակութային ժամանակութիւնը համամարդկային ինքնատիպ արժէքներէն մին կը հանդիսանայ:

Հաւատարիմ մնալ այդ ժառանգութեան, կը նշանակէ հայկական ազգային ձեւերու մէջ համամարդկայինը ապրիլ ու զարգացնել՝ ոգեկանութեան բարձր մակարդակի մը վը-րայ:

Մենք եւ մեր ամբողջ ժողովուրդը ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, երջանիկ ենք այս օրերուն, որ մեր անդաստական ժողովուրդի գոյատեւման պայքարի ճամբարուն վը-րայ, Հ. Բ. Ը. Միութիւնը բարձրօրէն զիտակից է իր պատմական կոչումին, շնորհի այն պայծառ անձնանորութեանց, որոնց ձեռքին մէջ կը զտնուի այսօր դեկը այս մեծ կազմակերպութեան, ի գույն ունենալով իր մեծանուն նախազահը՝ Տիար Ալեք Մանուկեան, որու անունը անշնչելի տառերով արձանագրաւած պիտի մնայ մեր դարու Սփիւռի հայութեան տարեգրութեանց մէջ, ոչ միայն իբրեւ մեծագոյն ազգային բարերար, այլ նաեւ իբրեւ հայ մարդու տեսիլք ու ապրում ունեցող իմաստուն եւ եռանդուն առաջնորդ:

Օրենութիւն Հ. Բ. Ը. Միութեան հիմնադիր՝ լուսաբնակ Պօղոս Նուպարին եւ իր գաղափարակից ընկերներուն:

Օրինութիւն Հ. Բ. Ը. Միութեան եօթանասուն տարիներու ժողովրդանուէր ու ազգային վաստակին:

Օրինութիւն Հ. Բ. Ը. Միութեան մեր օրերու հայապահպանման առաքելութեան, այդ առաքելութեան նուիրուած անոր անմասն նախագահին եւ կեդրոնական եւ շրջանային վարչութեանց բոլոր ազնիւ ու անձնուէր անդամներուն:

«Աղջ լերու գօրացեալ Սուրբ Հոգուով եւ յաւէս օրինեալ ի Տեսանէ եւ ի Մէնչ».

ամէն:

ՎԱԶԳԻՆ Ա.

ԿԱՅԱՊԱՐՀԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՐԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՒԱԿԱԼ ՎԵԹԵՐԱՆ ԱՆԴԱՄ

1956-ին Ամենայն Հայոց Հայրապետ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա. Կ. այցելութիւնը
Եգիպտոս կը զուգադիպէր Հ. Բ. Ը. Մ.-ի
Ոսկեայ Յոբելեանին:

Յոբելինական տարւոյ տօնակատարու-
թիւններէն առաջինը, թէ յասեղան ի
պատիւ վեթերան անդամներուն, վայելած
է Վեհափառին բարձր հովանաւորութիւնը
և Անձամբ ներկայութիւնը:

Այդ առթիւ, Վեհափառ Հայրապետը
փափաք յայտնած էր իր անունն ալ տես-
նել Միութեան անդամացանկին վրայ,
մեծագոյն պատիւը շնորհելով Միութեան
Եգիպտոսի շրջանակին:

Այստեղ կը վերահասակենք պատ-
ճէնը՝ Վեհափառ Հայրապետին 26 Փետր。
1956 թուակիր Անդամակցութեան
Յանձնառագրին, որ կը կրէ իր եւ
եգիպտահայոց նախկին Առաջնորդ Հոգե-
լոյս Մամբրէ Ս. Արք. Սիրունեանի
ստորագրութիւնները:

Նոյնպէս, կը հաստարակենք նկարը
Վեհափառ Հայրապետին Հ. Բ. Ը. Մ.-ի
Պատուակալ Վեթերանութեան վկայականին
յատկապէս պատրաստուած՝ ձեռամբ ման-
րանկարիչ Աբրահամ Գուրգէնեանի եւ
Պ. Յովհաննէս Տընկճեանի:

Սոյն վկայականը, 1976-ի Սեպտեմ-
բերին, Ս. էջմիածնի մէջ մատուցուած է
Վեհափառ Հօր, Հ. Բ. Ը. Մ.-ի Եգիպտոսի
Կեդրոնական Յանձնաժողովի ատենադպիր
Պ. Յակոբ Համբեկեանի եւ Հ. Բ. Ը. Մ.-ի
Գահիրէի Մասնաժողովի ատենադպիր
Պ. Յորայր Տէօվլ Էթեանի կողմէ:

Զոյգ ներկայացուցիչները, Բարե-
գործականի Եգիպտոսի շրջանակին
անունով Վեհափառ Հօր մատուցած են
նաեւ արեւշտութեան մաղթանքներ եւ
որդիական անկեղծ սիրոյ ու ակնածանքի
լաւագոյն զգացումներ:

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ
ԳԱՅԻՐԷՒՄ ՄԱՍՆԱՑԻՒՄ

ՅԱՆՁՆԱՊՈՎԱԳԻՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆ

ՄՈՒՏԵՐԻ ՏՈՒՐՔ

ԱՄՍԱՎՃԱՐ

Անուն եւ մականուն

Զբաղում

Տարի

Հպատակութիւն

Հոացէ բնակարան

Հասցէ գործառնութիւն

Վանականացիմ Հ. Բ. Ը. Միութեան վերոգրեալ մուտք եւ ամ-

տավուառով, սկսեալ

26 Ի 1956

ԱՅՐԵԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՅԱԽԱՐԱՐ

Հ. Բ. Ը. Մ.-ի ՎԵԹԵՐԱՆ



ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾՈՂԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ

ԳԱՅԻՐԵ

ՎԿԱՅԱԳԻՐ

Ա. Ի.

Խ.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա.

ՎԵՀԱՓԱՌ ԵՒ ՍՐԲՎԶՆԱԳՈՅՆ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՊԱՏՈՒԿԱՎ ՎԵԹԵՐԱՆ ԱՆԴԱՄ

ՀԲԸՄ ԻՈՒԹԵԱՆ

ԱՏԵՆԱԴՐԻՐ

Հայոց Ազգական
Հայության պահական

ԱՏԵՆԱՊԵՏ

Հայության
պահական

ԳԱՅԻՐԵ - ՍԵՊՏԵՄԲԵՐ 1976



զ զ վ ժ լ զ մ գ ի
զ ո դ կ ո հ ի բ ո չ ո յ ո ւ ս զ ի զ վ ո ո վ շ տ գ չ զ վ ն
- ս ր ս զ ո մ շ գ ի բ ո տ շ ն ո ւ ն ո ւ ս մ զ մ ն ո ւ տ ս ո ւ հ ո կ ո ւ ն
- մ ի ս ս ր ե ն ո ւ ո ւ զ գ ո շ կ շ գ ի մ ծ մ վ ն զ վ ի տ մ զ ի ց ը
• զ վ մ ո ն ե մ տ հ ո ւ ո ւ ն ն ո ց մ վ կ զ գ ո շ ն վ ն հ ի չ ր մ զ ս դ ո
մ ս զ գ ք ո ւ ն գ տ ո ւ ն ս տ ց ո ւ ո ւ ն մ զ ր վ յ ո ւ ս վ ո ւ ն ի շ ո ւ ր ա շ գ ի
մ ր ա վ յ ո ւ ս մ վ ո ւ ն ե ն ո ւ ս մ զ ո ւ ո ւ ն մ զ ր վ յ ո ւ ս վ ո ւ ն ի շ ո ւ ր ա շ գ ի
• զ վ ք մ ս ն զ ո ւ ո ւ ն մ զ ր վ յ ո ւ ս վ ո ւ ն ի շ ո ւ ր ա շ գ ի

Վայր սկսելու ըստ գիտական վեճությունուց ու վեճուկի ուղղությունուն ուղղությունուն - Նմանական պահանջման վեճուկը

։ Աղօգֆարսնողի դռիոն ըստ
Դպրոցական և Սպառագոտշանութեան Բանագիզական
Դպրոցական և Սպառագոտշանութեան Բանագիզական

։ ԱՅ ԳՈՂԻՄՆԵՐԻ ԴՐԱ ՎԵՐԱԿՐՈՆ

Digitized by srujanika@gmail.com

Դ գ դողտօ՞ ? Մ ի մ մ զ դ դ ո վ շ ա ս մ տ ո յ դ ո ւ հ ո ւ մ ո ւ ն ո ւ

Դ զ զվր տա գիշը «զվր տնել տկոռու ։ զվրասն
-տվր ասմ գրառվ զտեռողտե ասմ գրոց նսմիտ
շնոր զվմին զ զվսդ լիտ ասմ գրոց նսմիտ
հտա ասմ գոյսն զմն մզմն տա զվր տպի Յս
վմ զմտա զի Ալի ««Ճ զովրասնօն Ալովրասնո»
Ճ Յ «Եմ զոտուրան զոտաքաջն սնջմուց

ԵՐԱՎԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԿԱ ՂՐԿԱ

א. פ. כ. ת. ב

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆԻ Ի ՊԱՏԻՒ ԲԱՐԵՐԱՐՈՒՅԻՆ ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ Ճ. ԶԱԳԵՐԻ

Բնութեան ժառանգականութեան օրէնքին համաձայն, անհատական լաւ կամ վատ յականշական որոշ գիծեր կը փոխանցուին սերունդէ սերունդ:

Այսպէս, եգիպտահայ բարեհամբաւ թօփալեան գեղաստանի անդամներէն, Տիկին Սաթենիկ Ճ. Զագըր, իր ծնողքէն ժառանգած ըլլալով բարեգործութեան առաջինութիւնը, Բարեգործականի ըրած իր պատկառելի նուիրատուութեամբ յաւերժացուց յիշատակը իր տոհմին ու հանգուցեալ ամուսնոյն՝ ծանիկ ծագըրի, որ իր կենդանութեան օրով եղած էր նուիրեալ մէկ անդամը Հ.Բ.Ը. Միութեան, երկար տարիներ գործոն դեր ունեցած ըլլալով անոր կեանքէն ներս:

Բարերարուէնին այս ազնիւ արարքին առ ի գնահատութիւն եւ Հ.Բ.Ը. Միութեան ծկեան նախագահ Ալեք Սանուկեանի ստորագրութեամբ «Բարերար Անդամ» ի վկայականին հապարակաւ յանձնումին առթիւ, արժանավայել ընդունելութիւն մը սարքուեցաւ, 26 Մարտ 1977-ին, Հիլթըն պանդոկի «Ամիրա» շքեղ սրահին մէջ, նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. ի կողանի կեղծրոնին եւ կազմակերպութեամբ Գահիրէի շըշանակին:

Սոյն մեծարանքի հանդիսութեան նախագահ Ալեք Սանուկեանը փոխարինելու համար, կողանին յատկապէս Գահիրէ ժամանած էր Հ.Բ.Ը. ի ջուիզերիոյ Մարմսին Պատուակալ Վարիչ Պատուիրակ՝ Տիար Արա Զամքերթէնը, ընկերակցութեամբ Միութեան Նւրոպայի իրաւական խորհրդական Մեթը Շ. Սեւյօնքեանի:



Բարերարուէնի Տիկին Ս. Զագըր կը կարդայ ՚Բարերար Անդամ՚ ի վկայականը: Զախէն-աշ Մեթը Շ. Սեւյօնքեան, Պ. Յ. էքսէրճեան, Տիկին Ս. Զագըր, Գերպ. Տ. Ներսէ Շ. Վրդ. Բարպունեան, Պապ. Յ. Քէհեան եւ Ա. Զամքերթէն:

Ընդունելութեան ներկայ եղան Առաջնորդական Տեղապահ Գերպ. Տ. Ներսես Շ. Վարդապետ Բապուճեանը, Ազգ. իշխանութեան անդամներ իրենց տիկիններով, քոյր յարանուանութեանց ներկայացուցիչներ եւ հարիւրի մօտ հրաւիրեալներ՝ գաղութիս հայկական բոլոր կազմակերպութեանց ներկայացուցչական դէմքերէն:

Հրաւիրեալները արդէն լեցուցած էին սրահը, երբ ժամը 9-ին մուտք գործեց Ազնիւ Բարերարուհին, ընկերակցութեամբ հոգանէն եկած հիւրեօրուն, որոնք առաջնորդուեցան շքեղօրէն յարդարուած պատուոյ սեղանը:


Հանդիսութեան բացումը կատարեց Բարեգործականի Գահիրէի Սասնաժողովի ատենապետ՝ Պր. Յակոբ էքսէրճեանը որ վարեց նաեւ յայտագիրը:

Ան յաջորդաբար հրաւիրեց Կեդր. Յանձնաժողովի անդամ Պր. Արթօ Պըլը ըգտանեանը, Բարեգործականի Եգիպտոսի շըջանակին կողմէ իր խօսքը ընելու ապա Օր. Ա. Պետրոսեանը որ ինքնագիր ձօնը կարդայ նուիրուած կեհանձն Բարերարուհին:

Խօսք առաւ նաեւ Տիար Արա Զամբելին որ, իբրև պատգամաբ երը նախագահին, նաև պարզեց հաւաքոյթին նպատակը, յետոյ Միութեան ջերմ գնահատան քն ու երախտագիտութիւնը յայտնեց Ազնիւ Բարերարուհին, իր այս մեծագումար նուիրատուութեան առթիւ, որ զինք արժանի կ'ընէ դասուելու իշարս Միութեան մեծագոյն բարերարներուն: Իր խօսքին աւարտին, Տիար Ա. Զամբելին, ներկաներուն խանդավառ ծափերու տարափին տակ, Տիկ. Զագըրի յանձնեց Միութեան «Բարերար Անդամ» ի վկայականը:

Այնուհետեւ գործադրուեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր մը, որուն իրենց մասնակցութիւնը բերին գաղութիս ծանօթարուեստագէտ ժիրայր-նորա Բաբազեան ամոլը՝ ասմունքով, իսկ սիրուած երգչուհի Օր. Մարօն Սագայեան հայկական ներկու երգով, որոնք ջերմօրէն գնահատուեցան ներկաներէն:

Իր կազմին խօսք առաւ Մեթը Շաւարշ Սեւյօնքեան որ հակիրճ կերպով անդրագարձաւ Միութեան բազմարդիւն գործունէութեան, դրուատեց Բարերարուհին այս ազնիւ ժեսթը ու կարդաց նախագահ Ալեք Մանուկեանի նամակը ուղղուած Տիկին Զագըրի այս նուիրատուութեան առթիւ:



Հ. Բ. Մ. ի Զուիցերիական իրաւակինակով Մարմնի Պատուակալ Վարիչ Պատուիրակ պ. Ա. Զամբելին յանուն նախագահ Ա. Մանուկեանի բարերարուհի Տիկին Ս. Զագըրի կը յանձնէ Հ. Բ. Մ.-ի «Բարերար Անդամ» ի վկայականը: Զախին՝ Մեթը Շ. Սեւյօնքեան:

Ապա Տիկ. Ս. Զագըր իր զգացուած շնորհակալութիւնը յայտնեց Բարեգործականին, սոյն գեղեցիկ պատուասիրութեան համար որ առիթը ընծայեց իրեն ունենալու այս շատ հաճելի հանդիպումը գաղութիս անդամներուն հետ:

Ան, անկեղծ եւ պարզ ելոյթով մը բացատրեց թէ իր հօր կտակած 12,000 նգ. Ոսկին եղած է իր ներկայ հարստութեան հիմը եւ իր ուրախութիւնը յայտնեց որ այժմ կրցաւ այդ գումարը բազմապատկուած նուիրել իր ազգին:

Եզրափակելով իր խօսքը՝ յայտարեց թէ ինք հպարտ է հայ ազգին պատկանելուն համար: Բարերարուհին ելոյթը արժանացաւ բուռն ծափահարութեան:

Սոյն յարգանքի յիշատակելի երեկոյթի աւարտին, Տեղապահ Հայը Սուրբը դրուտաւից խօսքեր ուղղեց Բարերարուհին ու Միութեան եւ Պահպանիչով վակեց հանդիսութիւնը, որմէ ետք հրաւիրեալ ները ձեռքի սեղմումով շնորհաւորեցին Տիկ. Զագըրը եւ մեկնեցան լաւ տպաւորութեամբ:



Գ.Ա.ՊԸԼԸ քտանեան իր խօսքը արտասանած պահուն

Հ. Բ. Ը. Ի ՈՒԺՆ ՈՒ ՏԿԱՐՈՒԹԻՒՆԸ

Շարունակութիւն էջ 6-էն

Միութիւնը պէտք չէ սպասողական եւ պահպանողական դիրքի վրայ ըլլայ: Միութիւնը կը գրադի սփիւռքի հայութեան ճակատագրական հարցերով եւ առաջին գիծի վրայ է աջգնդաշՊԱՆՈՒՄԸ:

Ո՞ւ են Միութեան գործիչները որոնք խանդավառութեամբ պիտի ընդունուին մէն մի հայու կողմէ: Այդ գործիչները քարոզչական եւ կազմակերպչական կորիզներ պիտի պատրաստեն: Իրենցմով պիտի ոգեւորուին մասնաւանդ մեր երիտասարդները որոնք մարզական եւ երիտասարդական շարժումներ յառաջ պիտի քերեն եւ պիտի պատրաստեն ապագայի անդամները շրջանակային, կեդրոնական յանձնախումբներու, փոխանակ այդ վարչութիւնները խճողելու պատուակալ տիտղոսներով, որոնք կրնան միայն փայտայել անձնական փառակիրութիւնները եւ լճացնել այդ գողովները:

«Հիմնարկ մը անձի մը թողած արձագանգնէ» ըսած է իմէրսըն: Այդ արձագանգը պիտի ըլլայ աւելի հնչեղ եւ ազդու երբ այդ անձը ունենայ ժողովուրդներ խանդավառող եւ ամբոխներ հրահրող խօսք մը, երբ կարողութիւնը ունենայ ստեղծելու բարենպաստ մթնոլորտ մը, ըլլայ նախանձորդ մը, առաքեալ մը, մէկ խօսքով գործիչ մը:

Մեզի կը պակսին որակեալ եւ նուիրեալ գործիչներ - եւ երբ ունենանք այդ գործիչները այն ատեն մեծնՊօղոս նուպարի բառերով «Պիտի գայ օրը երբ բոլոր հայերը անխտիր պիտի սիրեն եւ փարին մեր Միութեան իբրեւ ամենափայլուն արտայայտութիւնը ազգային միութեան եւ իբրեւ համերաշխութեան եւ համագործակցութեան մեծասքանչ գործ մը»:

Եօթանսունամեայ Ցոքելեանին առթիւ մեր մաղթանքն է որ իւրաքանչիւր քաղաքի, իւրաքանչիւր հայաշատ գաղութի մէջ Բարեգործականը ըլլայ ամենագործունեայ, ձեռներէց, պատուաբեր ղեկավար ուժը որ ունենայ լայն ժողովրդականութիւն եւ համարում:

Բարեգործականը մեծագոյն ծառայութիւնը եւ օգնութիւնը ընձեռած է մեր ազգին: Այսօր տակաւին շատ մեծ է իր հմայքը բայց յաջողութիւնները պէտք չէ շլացնեն մեզ: Մեր Միութիւնը կրնայ աւելին ընել եւ մեր հասարակութիւնը պարտի աւելի ու աւելի գործօն դեր ստանձնել եթէ երբեք գիտակցինք թէ ինչ բանի մէջ է մեր Միութեան զօրութիւնը եւ որոնք են իր տկար կողմերը, որպէսզի մեր ուժը աւելի ու աւելի զօրացնենք եւ մեր սխալները կարենանք սրբագրել:

Հիսթագք մզ լզոքդում յանց զայտ զմառմ Աստինում ոչ
ստվարութիւն ուստե Դասմ զայդ կնծմ ողի ի ասմ զդրունոյտ
զում զվեց ի մսդ Այրուպնշտ յանց դասմ տառեկ

Digitized by srujanika@gmail.com

Հ.Ս.Օ.Տ.Տ. ԽՈՇԿԵՐ Հ. ՀԱՅՎԱՆԱԾՈՒՅԹ

ՏԵՇՈՐԵԴՆ ՍՈՓՈՀԱԴԻ ՑԱՅԻՆ ՂՅՈՂՎՈՒ



Ամենայն Հայոց Հայրապետ Վազգէն Ա. իր պատգամը կ'ուղղէ Հ.Բ.Ը.Մ.ի Ոսկեայ Թոթել եանին առթիւ

Օր. Մանուշ Թէրգիպաշեան արտասանեց անմահն Վ. Թէքէեանի «Եկեղեցին Հայկական»ը՝ խոր յուղումով եւ խանդավառութեամբ։

Պր. Օննիկ Գալուստեան արտասանեց Թովհաննէս Թումանեանի «Աղաւու Վանքը», շատ գեղեցիկ առօդանութեամբ։ ճշգրիտ շեշտով եւ թովիչ արտայա յտութեամբ։ Իսկ սքանչելի է ին Տիկին Աննա Նշանեանի «Հայրենի Գիւղը», (Երաժշտ. Հ.Պէրպէրեանի) եւ «Հերոսական»ը մեներգները։ Տիկին Զապէլ Գլընեան դաշնակի վրայ կ'ընկերանար բոլոր մեներգներուն։

Խօսք առաւ Գահիրէի Մասնաժողովի Փոխատեապետ Տիար Ալեքսանդր Սարուխան եւ յայտնել է վերջ թէ այս տարուան 33 նոր վեթերանները նախախնամութեան անհասանելի կամքով արժանացած կ'ըլլային բացառիկ երշանկութեան եւ բաղդաւորութեան մը, քանի որ իրենց վկայագիրները կը ստանային Ամենայն Հայոց Վեհափառ Ս. Էջմիածնի Գահակալին & եռքէն, բաղդաւորութիւն մը որ աւելի քան չորս հարիւր տարիներէ ի վեր ո՛չ մէկ գաղութաբնակ հայու վիճակուած էր։ Թելադրեց որ այս բարեբաստիկ առիթով ուխտ մ'ալ ընեն, անդամագրելով իրենց զաւակները, ըրուները, մէկ խօսքով բոլոր պարագաները՝ Միութեան մը, որ կատարելապէս համագայ յին է,

եւ իր հայրենանուէր գործունէութեամբը արժանաւորապէս ծառայած մեր ժողովուրդի ազգապահանումին, մասնաւանդ ահաւոր եղեռնի օրերուն, կամ ներգաղթին օժանդակելով եւ այս պատեհութեամբ Մայր Հայրենիք մեկնող հազարաւոր ազգայիններու ընձեռած օժանդակութեամբ։

Օր. Ասդրա Մսրլեան ղաշնակի վրայ մեծ զգայնութեամբ նուագեց մեծատաղանդ Արամ Խաչատուրեանի «Թօքաթա»ն, արժանանալով Վեհափառին բարձր գնահատանքին։

Հոգեւոր պետերէն Հայր Յակոբ Շ.Վ.Կիրակոսեան խօսք առնելով շատ գեղեցիկ կերպով բացատրեց ազգապահանման համար թափուելիք աշխատանքին կարեւորութիւնը, գնահատեց Բարեգործականի ճիգերը եւ յաջողութիւն մաղթեց։

Ճ. Աւետարանական համայնքի հովիւ Վերջ. Հ. Համբարձումեան եւս խանդավառ ճառով մը Վեհափառին յաճախակի այցելութիւններուն անհրաժշտութիւնը շեշտոց, որպէսզի ժողովուրդի լայն խաւերը առաւել եւս ոգեւորուին իրենց կրօնական պարտականութիւններով, զասնգի ըստաւ, առանց քրիստոնէական ճշմարիտ եւ ապրուած կեանքի, ո՛չ բարեգործութիւն կարելի է ընել եւ ո՛չ ալ Բարեգործականը կրնայ յարատեւել։

Զերմապէս ծափահարուած այս զոյկ բանախօսութիւններէն վերջ, մեր բարեշան եւ անխոնչ Առաջնորդ Գեր. Մամբրէ Ս.Արքեպիսկոպոսի իսրայելական վրայ խօսք առաւ Վեհափառ պանծացնելով Հայութեան Եգիպտոսի պարգեւը եղող Հ.Բ.Ը. Միութիւնը, որուն ընդհանուր գործունէութեան վրայ ակնարկ մը նետելով յայնեց թէ մեր Տիրոջ Յարութեան Հրաշափառ Տօնը այնքան գեղեցկօրէն եւ արժանաւորապէս մեծարուած չէր Մեծանուն Հիմնադիրին տանը մէջ, որքան 1906 Ապրիլ 15 ին Ս.Զատկի օրը, վասնզի այդ օրն էր որ կը ստորագրուէր այս ազգաշէն Միութեան Հիմնադրութեան աթը, որ ասպարէզ կուգար նախախամական եւ իսկապէս քրիստոնէափայել առաքելութեամբ մը, Հայ կեանքին մէջ գործելու համար։ Աչա թէ ինչու համար Ընդհանրական Հայրապետը չէր

կը նար չգտնուէիլ այս մեծավայելու հանդիպութեան եւ չի յայտնել՝ այս Միութեան անդամացանկին վրայ իր անունն ալ արձանագրուած տեսնելու (խանդավառ յոտընկայս խլացուցիչ ծափեր) ջերմ փափաքը։ Եւ օրէնքի ով բոլոր աշխատաւորները այս մեծ եւ կենսունակ Միութեան, տուաւ իր Հայրապետական Օրէնութիւնը եւ Պահպանիչով փակեց այս պատմական եւ շքեղ հանդիսութիւնը։

Հաւաքոյթէն յետոյ Վեհափառ բարեհաճեցաւ Կեղորունական Յանձնաժողովի եւ Մասնաժողովի անդամներուն՝ հետ լուսանկարուիլ, անջնչելի յիշատակ մը ձգելով Հ.Բ.Ը. Միութեան Մասնաժողովի տարեգրութեանց մէջ։

Ս. ՇԱԼՃԵԱՆ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ Հ. Բ. Ը. Ի ՀՆԳԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԵՍԻՆ

1911 թուականի Ապրիլ 22-ին, Շաբաթ օր, Եղիպոտոսի «Մանթաշօմ» քարիւղի ընկերութեան ընդհանուր գործակատար Յովհաննէս Մութամանի մասնաւոր հրաւէրով, Կոմիտաս Վարդապետ կը ժամանէր Աղեքասանդրիա։ Նախախամական երջանիկ զուգադիպութեամբ մը իր գալուստը կը համընկնէր Հ. Ը. Ը.-ի կազմութեան 5-ամեակի տօնակատարութեան նախապարտաստական աշխատանքներու օրերուն։ Կազմակերպիչ մարմինը, Մալէզեանի իմաստուն թելադրութեամբ, օգտուելով վեղարաւոր արուեստագէտին ներկայութենին եւ ունեցած բացարիկ ժողով ընդականութենէն, զայն Գահիրէ կը հրաւէրէր՝ իր ոգեւորիչ ներկայութեամբ պատուելու Միութեան 5-ամեակի դաշտահանդէսը, որ տեղի պիտի ունենար նոյն ամսուան 30-ին։

Նեղոսի ափին, «Կէպիրէ» ի գեղեցիկ եւ դալար խորշին մէջ, երկնասլաց արմաւենիներու ցանցառ շարքի մը ամբողջ երկայնքին, կը տարածուէր «Ամպաստէօր»-ի (այժմ «Անտալուգեան պարտէզներ») ամառնային բացօդեայ թատրոնը, իր մնայուն բեմով, ընդարձակ լսարանով, քարաշէն օթեակներով եւ յարակից պարտէզներով։

«Քասըր-էլ-նիլ»-ի կամուրջէն ծնունդառած՝ դալար հիւրերով կամարակապ ծառոււղի մը՝ հանդիսականները կ'առաջնորդէր թատրոնի գլխաւոր մուտքը։

Կէսօրին ետք, ժամը 3-ին, անհամբերներու յագնախուռն բազմութիւն մը արդէն իսկ գրաւած էր լսարանին եւ օթեակներուն բոլոր աթոռները։

Հոն էին Եգիպտահայոց Առաջնորդը՝ Աղաւնունի Սրբազն, Միութեան նախագհը՝ Պօլոս նուպար, յարանուանութեանց Պետերը, ազգային ժողովականներ, բարենպատակ ընկերութիւններու ներկայացուցիչներ, եւ վերջապէս Յովհաննէս պատաստակ, ինչպէս աշխատա-

ւոր ու խանթաթպան, որոնք եկած էին՝ հաւաքական իտէալի մը շուրջ ներդաշնակ միացումով մը, իրենց գուրգուրանքի ու համակրանքի դարպասը ընել Հ.Բ.Ը. Ը.-ը։

Սակայն դաշտահանդէսին «խանդավառողական կամիտակալը» Կոմիտասի երեւումն էր օթեակի մը մէջ։

Թայտագրին գործադրումը կը սկսի մարմարագական, հաւաքակալութեան եւ այլ մրցակցական խաղերով մասնակցութեամբ գլխաւորաբար Գալուստեան Ազգ.Վարժարանի աշակերտներուն։

Դադարին՝ «Ժողովուազդին կողմէ արտայայտուած փափաքին տեղի տալով», Կոմիտաս հակառակ որ անշուշտ հաճոյ չէր իրեն բաց օդին երգել, մանաւանդ որ դաշնակի վրայ ընկերացող մը պարտաւորուած չէր», յանձն կ'առնէ սակայն երգել։ Մալէզեան ներկաներուն «կը հաղորդէ այս բարի լուրը գովաբանականը ընելով հայ երաժշտութեան բարենորդիչին»։

Կոմիտաս՝ ճառագայթող ժպիտը դէմքին, «որոտընդուստ» ծափերու տակ հանդարտորէն կը յառաջանայ բեմ։ «Հայ երաժշտութեան մոգը» վերջապէս լսելու գոհունակութեան անհամբեր ծափերուն կը յաջորդէ համատարած եւ երկիւղած լուրիւն մը։ Կոմիտաս պահ մը կ'ինքնամփոփուու, ապա գլուխը բարձր եւ սայուածը սեւեռած հեռուն՝ յաջորդաբար կ'երգէ հայրենակարս սրտերուն բալասանը եղող ամէնէն թախ- ծաբոյը երգերէն՝ «Զայն տուրը ով ծովակ»-ը եւ «Կոռունկ»-ը։ Եւ իր ձայնի ալիքները կուպան արձագանքել հայրենիքն հեռու ապօռ՝ վտարանդի հայ հոգիներէն ներս, «արցունքի շիթեր խլելով անոնց աչքերէն»։

«Արեւելեան երաժշտութեանց պսակաւոր վարպետին հոչակը մինչեւ հոս հասած էր,

- կը գրէ ներկայ մը - , եւ մենք վաղուց
կը բաղձայինք լսել հայ երգիչը , բայց
մենք մեր յուսացածէն շատ աւելին գտանք
ու ըոլոր հանդիսականները չերազուած
անըջանթի մը մէջ օրորուեցան , լսելով
իր բերնէն հայ սրտերուն էն մօտիկ այս
թախծաբոյր եղանակները , որոնց մէջ ցեղին
ձայնն էր որ կուլար . . . : Անհուն պատ-
մութիւններով լեցուն եղերգութիւնը
մարտիրոս հայաստանին , նահատակներուն
ողբովը ձայներգուած , եւ աւերակներու
գրայ հառաջող հոգիի մը վեհութեամբ
սգաւոր , որ կոմիտաս վարդապետ գիտցաւ
այս տոհմային համերգութիւնը թրթռացնել
իր տաք , անուշ , եւ գերազանցօրէն յուզիչ
ձայնին մէջ » :

«Հոյակապ վարդապետը - կը գրէ Տիգրան
Կամսարական - , կամ աւելի ճիշդը վարդետը
մեզ հմայեց երկու երգով , զորս երգեց
գերանուը արուեստավ : Իր մասին լսուած
ու գրուած ներքողներէն ետքը , աւելորդ է իմ
կողմէս հեթանոս գնահատումի թոթովումներ
ընել » :

Հանդէսին «գլխաւոր հրապոյրը եղող այս
արտա-յայտագրէն » ետքը , Կեդրոնական ժողովի
փոխ-ատենապետը երուանդ Աղաթօն՝ ողջամիտ
խորհրդածութիւններով լեցուն բանախօսու-
թեամբ մը , կը բացատրէ Միութեան կոչումը :

Համաքայլ տողանցքով մը եւ խմբապարերով
ել Պյթ կ'ունենան նաեւ Գալուստեան Ազգ .
Վարժարանի մանկապարտէզին աղջնակները :

Եւ վերջապէս անհամբերներու ժամը : Յակոբ
Պարոնեանի «Պաղտասար Աղբար»-ի առաջին
արարի ներկայացումը իր հետ կը բերէ անմահ
երգիծաբանին «Հեգնալից ոգին եւ զուարթու-
թեան քահանահոգ » : Կոմիտաս անձամբ կը շնոր-
հաւորէ դերակատարները , որոնցմէ վաղեմի
դերասանուհի Մարի Պէնկլ եանը :

Գեղարօւեստական յայտագրի աւարտին ,
վիճակահանութեան մը ընձեռած զադարէն
օգտուելով , հանդիսականները կը խմբուին հոս-
ու հոն , ստուերոտ անկիւնները , օթեակնե-
րուն մէջ , սեղաններու շուրջ , իրենց
տպաւորութիւնները փոխանցելով կամ վիճաբա-
նելով այժմէական նիւթերու շուրջ : «Ու հարկ
է ըսելու՝ կը խոստովանի «Լուսաբեր-
Արեւ»-ի թղթակիցը , ամենին շըջապատուողն
էր կոմիտաս Վարդապետ : Իր անսպառ ու վարա-
կիչ հիացմունքը կը պատմէր հայ երաժշուու-
թեան համար : Գիւղ գիւղ պարտեր է , ահագին
նօթեր է ժողովեր . այսօր 3000 հայ նուագ
կազմաւորուած է արդէն : Ով գլուխ պիտի
կենայ ատոնց տպագութեան » :

Մինչդեռ ցերեկոյթէն յոգնողները
վերջալոյսին շիկնող ցոլքերուն հետ կամաց
կամաց կը հեռանան , վերը պատշգամին վրայ ,
ճոխ սեղաններու շուրջ տեղ կը գրաւեն
հրաւիրեալներու «ընտրանի» մը եւ Միու-
թեան պատասխանատու անդամները : Պատուոյ
սեղանին կը նախագահէ նդաւնունի Սրբազն ,
իր կողքին ունենալով կոմիտասը :

Առաջին բաժակը կ'առաջարկէ Վ.Մալէգեան՝
Միութեան անդամներուն կենաց : Գրագէտ Ա.
Շաքլեան՝ անոր նախագահ՝ Պօղոս Նուպարի
կենաց : Հասարակական գործիչ Մ. Տամասեան՝
բոլոր աշխատողներուն կենաց : Տեղական
Մասնաժողովի ատենապետ Միհրան Ղազարոսեան
բաժակ կ'առաջարկէ Կոմիտասի կենաց , որ ակը
խմուի կատարեալ ներդաշնակութեամբ » :

Ճաշի աւարտին՝ պատշգամը կը վերածուի
պարասրահի մը , ուր աստեղազարդ երկնքի մը
տակ , զոյգերը ինոգինքնին կուտան վալսերու
«երազայեղց հեշտանքին » :

Կոմիտաս , արդէն իսկ , հրաժեշտ առած էր
կազմակերպիչներէն եւ վերադարձ «Պուլաբ»-ի
իր ննջարանը :

Ցաջորդ առաւօտ կանուին՝ առաջին գնացքով ,
ան կը մեկնէր Աղեքսանդրիա , ուր պիտի շարու-
նակէր իր կազմած երգչախումբին փորձերը :

Երկու շաբաթ ետք , մամուլին միջոցաւ ,
Հ.Բ.Ը.Մ.-ի Տեղական Մասնաժողովը իր «շնոր-
հակալիք»-ը կը յայտնէր հանդէսին յաջողու-
թեան սատարողներուն :

«... Մասնաւորապէս պարտք կը սեպենք
մեր խորին երախտագիտութիւնը յայտնել տաղան-
դաւոր երաժշտագէտ Գեր. Տ. Կոմիտաս Վարդա-
պետի , որ ազնուութիւնն ունեցած էր Աղեք-
սանդրիային յատկապէս քաղաքս գալ եւ իր
մասնակցութեամբ հանդէսին վայլը աւելցնել » :

ՄՕ.ԵՐՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆ

Փառքն ու արհաւիրքը անցեալի
Ներկայի շուարումն
Ու ապագայի տեսիլքը
Ժողվեցի մաս առ մաս
Վասն ձեր եւ բազմաց ... :

Ինչ որ կայ լաւագոյն՝
Հոս արիւնն է Ազգին .
Կը բաշխեմ զայն իբրեւ սեղանէ
Վասն ձեր եւ բազմաց ... :

Վ.Թէքէեան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԻԽԱՆ 1898-1977

Նըգիծանկարչութեան ռահվիրայ միջին արեւելքի մէջ, ազգային գործիչ, հրապարակագիր, բեմասաց, թատերագիր, հայտուուր Ալեքսանդր Սարուիխան Եգիպտոս Հաստատուած է 1924-ին եւ գործած է առանց ղաղարի ազգային թէ միջազգային ուղղութեամբ մինչեւ իր մահը Եգիպտոսի մէջ:

Ծնած է Պաթումի մօտ Արտանուշ գիւղաքաղաքը, իր հայրը՝ Յակոբ եւ մայրը Ռոզա Ռեստաբեան։ Ունեցած է չորս քոյր եւ մէկ եղբայր Լեւոն անունով։ Ինը տարեկանին, Կողուոյ Բանկալթիի Վիեննական Միջեարեան հայրերու մօտ կը շարունակէ իր ուսումը, 11 տարի գիշերօթիկ վարժարանի մէջ փակուած մնալով։

Կը փորձէ գրագրութիւն ընել Պէյքը անուն վաճառականի մը մօտ։ Յետոյ թարգման է Անգլիական բանակին մէջ երկու տարի։ 1922-ին կ'այցել է Անվերս (Պէլճիքա) իր Առաջել հօրեղբար, որ Մանթաշշէն քարիւղի ընկերութեան ընդհանուր տնօրին էր։ Նոյն տարին Վիեննա է նկարչութեան կանառ ուր կ'ուսանի եւ կը վկայուի եւ ապա 1924-ին կը հաստատուի Եգիպտոս։ 1927-ին կ'ամուսնանայ օրիորդ Սիրվարդ Աւետիսեանի հետ։ Իր միակ աղջիկ զաւակը Սեղան է։

Պոլսոյ Միջեարեան հայրերու վարժարանին մէջ իսկ չորս էջերէ բաղկացած մանկական փունջ մը «Հուղիկօ» անունով հրատարակած է երեք տարի անհամապատ կանոնական կերպով զոյգ օրինակներով։

Կավոօց (Երուանդ Թօլայ եան) հրատարակած է իր առաջին երգիծանկարը։ Աշխատակցած է «Վերջին կուր», «Ճակատամարտ», «Ճողովուրդի Զայն» եւ «Հայրենիք» թերթերուն։ Գահիրէի մէջ պաշտօնավարած է Գալուստեան Ազգային եւ Պէրպէրեան վարժարաններուն մէջ իերեւ նկարչութեան ուսուցիչ։ Իր երգիծանկարները կը գտնենք գրեթէ բոլոր հայերէն թերթերուն մէջ ինչպէս նաև Արաբերէն, Թրանսերէն եւ Անգլերէն թերթերուն մէջ, որոնք Եգիպտոս կը հրատարակուէին։

Սարուիխան ստեղծած է իր տիպարները ինչպէս «Եգիպտացի Պարոնը» (Էլ Մասրի կամաց տիկ), բարի, սրամիտ եւ ողջմիտ բայց եւ գիրուկ ու պարզամիտ քաղաքացին, ֆէսը զլիուն եւ համրիչը ձեռքին եւ որուն հարցումներուն կը պատամխանէ եւ կամ ինքն է որ իր խորհրդածութիւնները կ'ընէ միամիտ խորամանկութեամբ։

«Սուտ ջրոյցք», հասուն կնոջ մը գիծերով, «Վախկոտ» ը երկչու երեւոյթու։ Իսկ հայերուս մօտ «Ընկ. Խոհոււնին», Հնոհանոյշը ձաղկելու համար անոնք որոնք երեք չեն ուզած իրողութիւնները տեսնել եւ առողջ կերպով ղատել։



ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԻԽԱՆ
(ինքնաերգիծանկար)

Հիմնած է իր սեփական շաբաթաթերթը 16 էջերով 1939-ին 1942 «Հա Քարաւան» անունով:

1925-ին անդամ եղած է Հ. Բ. Ը. Մ. ի որուն մէջ ստանձնած է զանազան պաշտօններ. եղած է պատասխանատու խմբագիր Հ. Բ. Ը. Մ. ի «Տեղեկատու» ին:

1941-ին որպէս հիմնադիր անդամ կը միանայ Հայ Մշակոյթի հարեկամներու Մարմնին:

1942-ին կ'անդամակցի Հայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան:

1946-ին Ազգային Խորհուրդի եւ Ներգաղթի Կոմիտէի անդամ:

1938-ին կը Հրատարակէ «Քաղաքական Տարին»:

1945-ին «Այս Պատերազմը» 150 նկարներու հաւաքածոն Ֆրանսերէն եւ Անգլերէն լեզուով:

Նկարազարդած է «Մեծապատիւ Մուրացաններ» եւ «Ընկեր Փանչունի ի Մապլվար եւ ի Վասպուրական» գիրքները: Իր Հայերէն Հրատարակութիւններն են Հետեւեալները:

1.-Մենք Մեր Ակնոցով

2.-Տես Խօսքերոյ

3.-Մենք Հայերէն Զենք Գիտեր

4.-Վասն Եօթն ու Կէսից Մեղաց

5.-Ուրբաթ կը Հասնիմ

6.-Այրէ Պաշտածդ

7.-Ես Քեզ Գովեմ Դուն Զիս

Պատուանշաններ ստացած է:

1. Լիբանանեան Կառավարութեան կողմէ 1955-ին

2. Ժողովուրդներու միջեւ բարեկամութեան ամրապնդման ստարողը, ժողովուրդներու ժողովուրդին անունով Ամերիկեան կազմակերպութեան կողմէ, 1961-ին:

Սարուիսան, բացի լրագրական ասպարէզէն ծանօթ անուն մը եղած է նաեւ իր սարքած զուտ գեղարուեստական ցուցահանդէսներով:

Իր առաջին ցուցահանդէսը կայացած է 1927 Մայիսին, Գաճիրէի մէջ: Նոյն տարին ուրիշ ցուցահանդէս մը կազմակերպած է Աղեքսանդրիոյ մէջ:

1937-ին եւ 1952-ին դարձեալ կազմակերպած է ճոխ եւ ինքնատիպ ցուցահանդէսներ անգամ մը եւս հաստատելով իր համբաւը Միջին Արեւելքի Հայաբնակ զանգուածներուն մօտ: Նոյնիսկ Գանատա եւ Ամերիկա ցուցադրած է իր գործերը:

Բացի անձնական ցուցահանդէսներէն, մասնակցած է նաեւ Սալոն տիւ Քէրի բազմաթիւ ցուցահանդէսներուն եւ Հայ Մշակոյթի Բարեկամներուն կազմակերպած ցուցահանդէսներուն:

Իր ցուցահանդէսները առանձին թէ խմբական եղած են զանազան գաղղութեան մէջ ներս, հետաքրքրութեան, ուսումնասիրութեան, մէկ խօսքով ազգային եւ գեղարուեստական ցնցիչ երեւոյ յթներ:

Երեք անգամ հրաւիրուած է Երեւան, 1964-ին, 1968-ին եւ 1970-ին:

1964-ին Գաճիրէի մէջ իր ազգային եւ արուեստագիտական գործունէութեան 40-ամեայ յոբելեանը կը տօնուի մեծ շուքով:

1975-ին ամենուրեք կը տօնուի իր արուեստագիտական ասպարէզին յիսնամեակը:

Հայ ժողովուրդին հետ եւ Հայ ժողովուրդին համար ապրեցաւ Ալեքսանդր Մարուիսան անշեղ հաւատքով, հաստատ զայլերով եւ իր փոթորկալից կեանքի ընթացքին, ազգային մաքառումի ճամբան դիմագրաւեց զարմանալի լաւատեսութեամբ եւ յստակատեսութեամբ:

Սարուիսան կը խրախուսէր մեզ օրինակներ բերելով մեր պատմութենէն: Միջտյորդութեած է միասնական ըլլալ եւ համահայկական ճիռերով պայքարիլ արտաքին թշնամիին դէմ:

Հայութեան դեսպանը եղաւ մանաւանդ Միջին Արեւելքի մէջ: Եղաւ մասնաւորաբար յարանուանական սերտ յարաբերութեան շատագովը: Քաղաքական դէմք, կուսակցական ղեկավար, եղաւ «Արեւ» օրաթերթի պատասխանատուն եւ արտօնատէրը յաչս կառավարութեան:

Իր հայրենասիրութեան հետ նաեւ եղաւ մարդասէր մը եւ փիլիսոփայ մը: Արուեստի քննադատ էմի Ազար կը ըսէ «Ինչքան ալ ժահրու ըլլալ իր հազուադէպ բրտութեան մէջ, վարպետ կատակարան մըն է հաղորդական եւ զեղուն ճարտարութեամբ»:

Իր կեանքով, իր արտադրած գործերու քանակական եւ որակական արժէքով, աւելի քան 5 000 երգիծանակարներ, հատուրներ լեցող յօդուածներ, եօթը հատոր գիրք, լուսաբանութիւններ, թատրուններ, գրախոսականներ, երիտասարդ տաղանդներու յայտնաբերումներ, բողոքագիրներ, այս ամէնը իր կեանքին կորիզը եւ իր համոզումներուն արտայայտութիւնները եղան:

Սարուիսանը կ'անցնի բայց իր գործը եւ օրինակը կը մնան յաջորդ սերունդներուն:

ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆ

8հետևս ՆԱԽԱԳԱՀ Ա.ՄԱՆՈՒԿԵԱՆ
Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԵԱՆ ԿԸ ՆՈՒԻՐԻ 1,414,000 ՏՈՂԱՐ

Անխառն հրճուանքով կը հաղորդենք մեր աշխարհացրիւ անդամակցութեան եւ հանրութեան, թէ Ցիկեանս նախագահ տիսր Ա.Մանուկեան վերջերս Հ.Բ.Ը. Միութեան նուիրեց մէկ միլիոն 414,000 տոլար, զոր Կեդրոնական կարչական ժողովը ընդունեց երախտագիտութեամբ:

Այս նուիրատուութեանէն
- 1,162,000 տոլար բարդուեցաւ Միութեան Ա.Մանուկեան Մշակութային Հիմնադրամին Վրայ՝ անոր մայր գումարը առ հեկտեմբեր 31, 1977 բարձրացնել ով 6,220,398 տոլարի:
- 252,000 տոլար տրամադրուեցաւ Ամերիկայի Կեդրոնական Յանձնաժողովին՝ կը թաքական եւ մշակութային գործի համար:

Հ.Բ.Ը. Միութեան Ա.Մանուկեան Մշակութային Հիմնադրամը 1968-էն մինչեւ հեկտեմբեր 31, 1977 կը թաքական, մշակութային, երիտասարդական եւ խամատարական ձեռնարկներու համար ծախսած է 1,054,941 տոլար։ Խոկ դպրոցներու, մշակութային եւ երիտասարդական կեդրոններու գնման կամ կառուցման յատկացուցած է 2,490,147 տոլար, որ մաս կը կազմէ Հիմնադրամի մայր գումարին։

ԴԻԱՍ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉ.ԺՈՂՈՎԻ

ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ՃԱՏԻԿ ԶԱԳԾՐԻ
ՄԵԾԱՐԺԷՔ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ
Հ.Բ.Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

Հաճոյքով եւ երախտագիտութեամբ կը հաղորդենք, թէ եգիպտահայ գաղութի ծանօթ եւ սիրուած հայուհիներէն Տիկին Սաթենիկ ձանիկ Զագըրը վերջերս Հ.Բ.Ը. Միութեան նուիրեց մեծարժէք կալուած մը, որ կը գտնուի Գահիրէի լաւագոյն թաղամասերէն Զամալէքի մէջ։ Տարածութիւնն է 4097 քառակուսի մեթը եւ ունի ընդարձակ վիլլա մը։

Նուիրատուութեան ազգօգուտ նպատակները, որոնք կը ընդգրկեն կը թաքական, մշակութային, հարարակչական, երիտասարդական եւ խամատարական մարզեր, Բարերարին կողմէ նոտարական պայմանագրով մը ճշգուած եւ օրինական գործողութիւններն ալ աւարտած ըլլալով, Մարտ 26-ին Տիկին Զագըրի ի պատիւ Գահիրէի մէջ սարքուած մեծարանքի հանդիսութեան մը ընթացքին անոր յանձնուեցաւ Հ.Բ.Ը. Միութեան Բարերար Անդամի Վկայագիրը։ Ցկեանս

սախազահ Ա.Մանուկեան, յանուն Կեդր.Վարչ. ժողովին, ազնիւ Տիկնոջ ուղղած էր շնորհաւորական գիր մը բարձրօրին գնահատելով անոր ազգասիրական զմայլելի ոգին եւ Միութեան հանդէպ տածած խոր վստահութիւնը։

Հ.Բ.Ը. Միութեան տարեգրութեանց մէջ միշտ ակնածանքով յիշուող դէմք մընէ բարերար Տիկին Սաթենիկի ողբ. ամուսինը՝ ձանիկ Զագըրը։ Ան շուրջ կէս դար եղած էր եգիպտահայ գաղութի եւ Հ.Բ.Ը. Միութեան առաջնորդող ազգայիններէն մին։ Բացի իր բարերար հական հովանիէն եւ նիւթական օժանդակութիւններէն՝ ձանիկ Զագըրը 1921-էն ի վեր գտնուած էր Հ.Բ.Ը. Միութեան եգիպտոսի գործադիր ժողովին մէջ, ապա երկար տարիներ հեղինակութեամբ վարած եգիպտոսի Կեդրը. Թանձնածողովի ատենապետի պաշտօնը եւ արժանացած Պատուոյ Անդամ տիտղոսին։ Վակոն կի Միջազգային Ընկերութեան Միջին Արեւելքի Երկարամեայ տնօրէն, եւ ուղարկան եւ արաբ պետութեանց կողմէ գնահատուած պատուանշաններով, ան բազմարդիւն ծառայութիւններ մատուցած էր ազգային եկեղեցական կեանքին, աւելի քան երեք տասնամենակ յաջորդաբար ատենապետ ընտրուել ով Գահիրէի թեմական ժողովին։ Իսկ Տիկին Սաթենիկ, որ կը սերի թօփալեան բարեհամբաւ ընտանիքներուն բարի անունները, դրապէս կը գնահատէ ազգապարծան մեր Միութեան ձեռնարկները եւ արժանաւորապէս կը դասուի ազգին մեծ բարերարներու շաբթին։

Հաստատելով Հ.Բ.Ը. Միութեան ՍԱԹԵՆԻԿ ՑԱՆԻԿ ԶԱԳԾՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ, այս ազնուասիրո հայուհին վեհօրէն կը յարգէ թօփալեան եւ Զագըրը ընտանիքներուն բարի անունները, դրապէս կը գնահատէ ազգապարծան մեր Միութեան ձեռնարկները եւ արժանաւորապէս կը դասուի ազգին մեծ բարերարներու շաբթին։

ԴԻԱՍ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉ.ԺՈՂՈՎԻ

ՏԵՂԵԿԱՏՈՒՆ վճարովի չե.

Շնորհակալութեամբ կ'ընդունինք նուիրատուութիւններ, մեր այս ձեռնարկը աւելի նոխ եւ շահեկան ընծայելու համար։

— Սանալու համար դիմել խմբագրութեանս, 15, Էմաս էլ Տիկ փողոց Ա. յարկ — Գահիրէ